


ՀԱՅՈՒԹԵՐԵՎ

ՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԿԵՑՑ

ՀԵՏՈ 6

«ՕԳՈՍՏՈՒ 1-1845»

ԹԻՒ 62



Խորհրդակ խմեռքը ու Եղբայրակ տողաբար:

Խորհրդակ քաղաքը՝ (տես հետևեալ երեսի պատկերը) որ խոչէ կը կոչուեր հին ատենը, Եւպէս կամ Աէկրոփոնդի կը զին արևմտեան կողմը շինուած է: Խակ Եւրիպոմ որ կը զին ցամաք երկրէն կը բաժնէ, շատ նեղ է հոս քան թէ ուրիշ տեղ, և հաղիւ 10 ոտնաչափ լայնութիւն ունի, նաև ավատած մըն ալ կայ որ երկու մասն կը բաժնէ զանիկայ:

«Բէտովիայէն առ կղզին եկողէ» (կը բէ Ապօն Ճամբորդը 1675ին) նախ պարտի քարաշէն կամուրջէ մը անցնիլ, որ 30 քայլէ չափ երկայնութիւն ունի, և կը հանէ աշտարակի մը տակ ջրանցքին մէջ տեղը: առ աշտարակէն մինչև քաղաքը շարժական

կամուրջ մը կայ, որ միայն նաւերը անցնելու ատենը կը վերցունեն»: Ա երի պատշերին մէջ կը տեսնուի, որ աս տեղուանքը բնաւ փոխութիւն մը եղած չէ Ապօնի ժամանակէն հետէ: Խորհրդակ քաղաքը երկար ատեն Ա ենետիկի հասարակագետութեան ձեռքը ննաց, ինչպէս և Յունաստանի մեծ մասը: և աւերակ պատնէ շներուն վրայ՝ որ ատենօք Եւրիպոսի հանդիպակաց քաղաքը կը պաշտպանեին, դեռ կը տեսնուին տեղ տեղ՝ սուրբ Անրկոսի թեաւոր առիւծներուն քանդակները:

Թէ որ Յունաստանի ժողովուրդը՝ երկրագործութիւնը, առուտուրը և արհեստները ծաղկեցնիէ, անշուշտ ան երկրին

խիստ բազմամարդ և վաճառաշահ քաղաքը պիտի ըլլայ ասիկայ, ու առեւտրական նաւահանգիստ բովանդակի չւալէա կղղին, որ արևելեան կողմը նուռահմնղիստ մը չունի. նաև Վուայի ծովեղերը եղած թէովտիսյի արգաւանդ դաշտերը՝ որոնք քաղաքին զիմացը կիյան, իրենց առնեն բերքերը զիւրատ պիտի վաճառեն հոն : ջրանցքին երկու կողմն ալ մէջմէկ նաւահմնղիստ կան. հիւսիսային կողմէնը թէպէտ ընդարձակ չէ, բայց խոր և ապահով է, նաև շնորհու յարնար կուգայ, և բազմաթիւ վաճառաւ կանի նաւեր կը պարունակէ. իսկ հարաւային կողմինը՝ երկուքի կը բաժնուի. ու ծանծաղ տեղ մը ունենալուն համար՝ պղտի նաւերը միայն կիյան հոն կենալու . այսու

ամենայնիւ թէ որ քիչ մը ծախք ընեն և քիչ մըն ալ աշխատութեան յանձնառու ըլլան, անշուշու երեք ըլլա հարիւր դաշտ բեն կրող նաւերն ալ կրնան հոն մանել և ապահովութեամբ խարիսխ ձգել :

Աս նեղուցը նշանաւոր երեսյթ մը կը ցուցընէ, որ քանի մը հին մատենագիրնեւըու և մօտ ժամանակի ձանապարհորդաց զանազան ձաւերուն նիւթ մը եղած է : Յայտնի է որ ՈՒիջերկրական ծովուն վրայ, անդգալի եղանակաւ մակրնթացութիւն և տեղատութիւն կը լլայ. թէպէտ և անշուշու շատ տեղ աւելի կամ սակաւ զգալի է ծովեղերներուն մակերեսյթին համեմատ : Բայց աս ընդհանուր կանոնին հակառակ՝ Մէկրօփնդի նեղուցը որ եօթը ուսնաչափ



Լուսականութեալու:

Խորութիւն ունի ժայռին ու քաղաքին պարսպաներուն մէջ տեղը, և միայն երեք ու նաշափ ժայռին և թէովտիսյի մէջ, յոր ձանկներով և մակրնթացութեամբ ու տեղուութեամբ աղմբկած է միշտ, որ իրենց սնկանոն ըլլալովը՝ արտաքոյ կարգի քան մըն են : Խըբեմն ութը մղոն տեղ կերթայ կը սեն ջուրը մէկ ժամու մէջ. հաղիւ երբէք հանդարտութիւն կունենայ, և յաճախ քանի մը վայրկեամի մէջ իր ընթացքը բուլը վային կը փոխէ : Ակառաւած է նաև որ դէպի հարաւային կողմը վաղած ատենը միշտ խիստ արագութեամբ կերթայ :

Աս երեսյթիս անմիջական պատճառը ջրոյն մակաւաստրութեան շարունակ փոփոխութիւնը պիտի ըլլայ, դէպի հիւսիսային և հարաւային կողմը նեղուցին, որ բաւական ընդարձակութիւն չունի ազատ հաղորդակցութիւն ընելով կանոնաւոր յորձանք ունենալու : Բայց զժուարին է աս պատճառները քննել և մանրամասն տեղեկութիւն ստանալ մակաւաստրութեան մըշտընջենաւոր փոփոխութեանը վայով : Դիւրափոփոխ հովերը մանաւանդ հիւսիսային հովը, բաւական ազգեցութիւն ունին անշուշտ աս զտրմանալի փոփոխութեանն ըլլա-

լոյ : Վարդսնեան կիրճէն իջած յոր ձանքը՝ որ աս կղղին արևելեան կողմէն կանցնի, թէպէտ կանոնաւոր է, բայց այս պէս կրկարծուի որ աս փոփոխութիւններուն մէկ պատճառն ալ անիկայ է : Հայր Շաբինոսի կարւոր նամակին մէջ՝ որ Սպոն Ճամբորդին հոգողութեամբը պահուած է, կըկարգամք թէ լուսնի ծննդեամ և լրման ատեները՝ լուրիպոսի ընթացըն ալ Ովկիանոսի մակրնթացութեամ և տեղատութեամ կանոննի կըհետեի . լուսնի քաւորդ եղած օրերը անկանոն է . ու քանառուչքա ժամու մէջ տասը, տամերկու, տասուիրեք և մինչեւ տասնուչքա անգամ կըփոխուի :

Կըսուի թէ Վրիստոտէլ շատ աշխատեցաւ աս երեցյթիս պատճառուը իմանալու, և որ չկնարով գտնել յուսահասութենէն ինքնքները ջուրը նետելով խեղուեցաւ : Աս առասպեկէն ուրիշ բան չիմացուիր, բայց միայն թէ ան մեծ փիլխառփային մահը Խաղգիս քաղաքին մէջը պատահէր է :

Ճամաք երկրին վրայ Լորիպօղէն քիչ մը վար հարաւային կողմը, քանի մը հին շնչեքելու աւերակներ կան, և աւանդութեամբ կըսեն թէ Վրիստոյ մնացորդներն են, ուր տեղ Վրամիմնոն Յունաստանի նաւատորմիով հաւաքեց Տրովայի գէմ պատերազմի երթալու համար : Յիրաւի ասիկայ պէտք է ըլլալ անշուշտ Ովկինայի մեծ թագաւորին ընտրած տեղը . քանզի ամենէն աւելի կենդրոնական է, և նաւահանդիսուր շատ ընդարձակ ըլլալով՝ գիւրութեամբ կընար պարունակելու ան հավար նաւերը որոնցմով Պրիամու գէմ զնաց :

Քրիստոսէ 480 տարի առաջ, երբ որ Պարսից բանակը Քսէբրսէսի հրամանաւտարութեամբ լուրպայի Յունաստանը եկաւ, քիչ մը ժամանակ Ոօրյի ծոցոյն բերանը կեցան, որ Լաւէայի հիւսիսային ծայրին դէմը կիյնայ . հոն քանի մը պատերազմները ըլլին . և Պարսից նաւատորմիով մէկ մասը՝ որուն յանձնուած էր կղղին դիտելու, սաստիկ ալէկոծութենէ մը խորասոյդ եղաւ կղղին արևելեան կողմը, ուր տեղ շատ վասնգաւոր է, և նաւաստիները այսօրուան օրս ալ դեռ կրվախնան, Պարգանեան կրճին սրբնթաց յորձանքին համար . մանեաւանդոր ատենաս յորձանքը կա-

ճի, արևելեան հովերուն սաստիութենէն, որոնցից մը ապատանարան մը չունի կըդղն : Քսէբրսէսի նաւերուն մնացորդը՝ Յունաց ետևն ընկաւ Լորիպօղի հանդիպաւ կաց նկղուցէն անցնելով . աս պարագայէն կընամք գաղափար մը ունենալ ան առենի խիստ երևելի նաւերուն մեծութեամբ վը բայօք . քանիզ գէթ սոոյզ կերենայ թէ անոնց ամէնն ալ եօթը ոտնաչափ ջուրէն աւելի խորը չէին իջնար . և հաւանական է կարծէլ թէ անոնց մեծ մասը աւելի փոքր նաւեր եղած ըլլան :

Բանաստեղծութեան երեւ հաշոխառը առանձնելու:

Վրիստոտէլ, Պարունակ և Գեներանի :

Վրիստոտէլ բանաստեղծութեան արհեստին համար շինած իր ճառին մէջը գեղեցիկ սահման մը կուտայ բանաստեղծութեան, այսպէս ըսելով . “Պատմիչին ու բանաստեղծին տարբերութիւնը ան չէ որ մէկը արձակ կըդրէ և մէկալը ուսանաւոր : Վապէկն շատ աղէկ կընայ մէկը շերտուսոի պատմութիւնը ոտանաւորի գարձունել, և անիկայ ոտանաւորի մէջ ալ տակախն պատմութիւն կըմնայ ինչպէս որ հիմայ է արձակին մէջը : Բայց անոնց զանազանութիւնը աս է որ՝ պատմիչը կըդրէ ինչ որ հանդիպեր է, իսկ բանաստեղծը՝ ինչ որ կրցեր կամ հարկ եղեր է որ պատմիչի : Աս է պատճառը որ բանաստեղծութիւնը առաջանաւ կարեսը և առաւել կարեսը բարոյական է քան որչափ պատմութիւնը . քանզի բանաստեղծութիւնը ընդհանուր բաներուն վրայօք կըդրէ, իսկ պատմութիւնը մասնաւոր դիպուածները կըպատմէ” :

Ենթարին կըթուի որ կարող ըլլայ մէկը աւելի քիչ խօսքով և աւելի փիլխոփայական պարզութեամբ բանաստեղծութեան յարգը հաստատելու:

Աս կարեսը մասին վրայ Պարուն՝ որ հասարակօրէն Վրիստոտէլի հակառակորդը սեպուած է, այնպէս Ճիշգ կըհետեկի անոր՝ որ կարծես թէ միայն վերցյիշեալ խօսքերը կըմէնէ : Պատմվածութեանց կարուութեանը ու անոնց բարդապատմանց կըմնայ զրած ճառին մէջ՝ Կիրք թ, Պալ. 13, այսպէս կըսէ .

“Որովհետեւ զգակի աշխարհը արժանապատուութեամբ մարդուս հոգիէն ստորնագոյն է, այնպէս կըթուի որ բանաստեղծութիւնը մարդկային բնութեանը կուտայ՝ ինչ որ պատմութիւնը չուզեր տալու, ու քիչ շատ կըհաճեցընէ հոգին կեղծեալ բաներով, որովհետեւ անոնց հաւասար իրական բաները չունի որ տայ անոր . զան զի թէ որ մէկը ուշագրութիւն ընէ ըսածիս, բանաստեղծութեամբ աս պաշտօնիս մէջ կը

գտնայ ան ճշմարտութեան մեծ ապացոյցը՝ մէկ մարդկային հոգին իրերուն մէջ առաւել կըսիրէ տեսնել վսեմութիւն և փառաւորութիւն կարդ և ներդաշնակութիւն, զբանակ և պէսպիսութիւն որն որ բնութեան մէջ չկրնար գտնել մարդկուս անկումէն 'ի վեր՝ Վոր Համար՝ ըստ որում ան գործերը և դիպուածները որ ստոյդ պատմութեանը նիւթ կըլլան, չունին ան վսեմութիւնը որուն մէջ մարդկային հոգին համութիւն մը կըզպայ, վաղվաղակի բանաստեղծութիւնը կերենայ որ առաւել դիցաղնական գործեր կը չկարէ : Վսկէ զատ՝ որովհետեւ ստոյդ պատմութեան մէջի դիպուածները չունին այնպիսի յատկութիւն մը որ առաքինութիւնը իր վարձքը գոնի հօն և մեղքը իր պատիքը, վասն որոյ բանաստեղծութիւնը՝ պատմութեան աս պատկառութիւնը կըլլունէ, ու այնպիսի վարքը մը կըգտնէ որ առաւել յարմար են աս նպատակին, և առաւել համեմատ՝ ՝ ախախնամութեան օրինացը : Ա, աև, ստոյդ պատմութիւնը՝ իր միօրինակ անցքերովը ձանձրութիւն կուտայ կարդացողն, իսկ բանաստեղծութիւնը անոր ախորժակը կարմընցընէ արտաքրյ կարգի անակնակալ և զանազան զիպուածները ցուցունելով, որոնք լցուն են մէկմէկու ներհակ այլ այլ անցքերով, անանկ որ աս բանաստեղծութիւնը ոչ այնչափ գումիք է իր առաւածութիւնը՝ թէ բանաստեղծութիւնը զերենական բան մը կըպարունակէ, ըստ որում վսեմութիւն մը կուտայ մարդն, կըյափշտակէ և դրեթէ բարձր աեղուանք կըտանի, կեղծիքները մեր փափաքներուն յարմարցներով, փախանակ իրերուն նապանդեցնելու հոգին, ինչպէս որ ներքը և պատմութիւնը կընեն :

Վոչուշտ չեմք սխալիք՝ թէ Պաքոն աս տողերով Յախատոտէլի ըսածը կըմենէր. միայն թէ փիլխոփային խօսքին քրիտանէական գաղափար մը կուտար: Քանի Պաքոն կըպարապէր, ինչպէս որ Եշոնպայի մէջ ուրիշ երեւելի հեղինակները ժէ գարուն; մէկ նոր փիլխոփայութեան մը սերմունքը գտնել ՝ Քրիտանէական կրօնքին մէջ, և այսպէս Վարդուն Յնկմանը վարդապետութեանը համեմատ Վանդիրաց ցն ըսածը կը մէկնէր: Վանձելով որ ան անկումը անարդ նուաստութիւն մը տուեր եր մարդկային հոգւոյն, ու զանիկայ նիւթականին նապանդեցուցեր եր, բանաստեղծութիւնով. յաւեժական բողոք մը կընէ անկմանը գէմ, մարդուս արժանապատուութեանը նպաստելու: Յիրաւի երեակայութեան խօսա զեղեցիկ պաշտօն մը տալ է տոփայ, ու զժուարին է անոր զօրութեանը վրայով ասկէ բարձրագոյն գաղափար. մը ունենալ: Քանի ան կարողութիւնը որով կընամք հասնիլ անբարսկ բաժնուուեր եմք, և անոր յիշատակովը և յուսովը մունալ ան աքսորը ուր կըդտնուիմք

հեափ անկէ, անշուշտ մեր ամէն կարողութիւններուն աղնուագոյնը և առաջինն է:

Խակ Պիենելոն որ նոյնպէս կրօնքի վարդապետութիւններուն մէջ փիլխոփայութեան հիմք կը փնտըսէր, բանաստեղծութեան սահման մը տուաւ, որ առաջին տեսութեամբ կարծես թէ բոլորովին հակառակ է Պաքոնի խօսքին: Պերճախօսութեան վրայով շինած, գեղեցիկ արամախօսութեանց երկորդ գլուխը՝ Տելեմաքին հեղինակը պայպէս կըզբէ:

“Բանաստեղծութիւնը մէկ աշխոյժ կեղծիք մըն է բնութիւնը նկարով: թէ որ մէկը նկարելու ճարտարութիւնը չունի, երբէք չկրնար մտիկ ընողին մտացը աղգել իր խօսքը՝ որ գիտովին անարուեստ է, թղյլ և ձանձրացուցիչը: Ակըրենական մեղքէն հետէ՝ մարդս բոլորովին գալիք բաներու մէջ արգիլուած է, և աս է իր մեծ թըշուառութիւնը որ կարող չէ երկար ժամանակ վերացեալ բաներու միա գնել, պէտք է մարմաւորել ան ամէն սորվելիքները որ կուզէ մարդ իրեն միտքը տպաւորելու, ձեւերու կարօտ է, որ իր դիտողութիւնը անոնց վրայ հաստատէ: Վսկէպայ է պատճառը՝ որ մարդկային ազգի անկումէն ետև, բանաստեղծութիւնը և կաւագաշտութիւնը՝ միշտ մէկմէկու հետ կից, հիներուն կրօնքը հաստատեցին”:

Եհա բանաստեղծութիւնը՝ որ քիչ մը առաջ Պաքոն ցուցուց իրեւե բողոք մարդու անկմանը գէմ, Պիենելոն ընդ հակառակն աս թշուառութեան հետեւութիւնը և նախատալից նշանը կը համարի: Իսայց Պազդղապայի մատենագիրը՝ Ծնդղապայի փիլխոփայութիւն այնքան չհեռանար, որչափ որ ՚ի սկզբան կրնայ կարծուիլ: Ո ամս զի բանաստեղծութեան մէջ գաղափարը կայ որ պէտք է յայտնի ընել, նոյնպէս և զանիկայ յայտնող ձեւը: Յըհսատակէլ որ փիլխոփայ էր, յաւէտ առաջնոր տեսաւ, իսկ Պիենելոն բանաստեղծ ըլլալով՝ երկորդին աւելի ուշագրութիւնը ըստաւ: Պաքոն թէ մէկը և թէ մէկալը շատ յաջողութեամբ միացուցած կերենայ. Պիենելոն զինաւորապէս ան հարկաւորութիւնը կըդիտէ, որուն մէջ մարդս կըդտնուի երկաւուր փիճակ ունենալուն համար, ցն որ իր մաածութիւնները երկիր վրայ տեսած բաներուն նմանութիւններով փաթութէ. բայց Պաքոն վերահասու եղաւ, թէ ոչ միայն ան բանաստեղծութեան ձեւեկրուն տակը բարձրագոյն կարգի ճշմարտութիւններ կան, սակայն ան ալ թէ ան նոյն ձեւերը նիւթականէն զերազանց ըլլալով, յայտնի կը ցուցնեն որ մարդ իր սկզբնաւորութեամբը և իր վախճանովը գերազանց է ան գոյութենէն որուն մէջ ներկայ կեանքը առ այժմ արդիլուած է:

Եսեղի մը ծակ շատ իփքը չէ երկու բարեկամի համար, բայց երկու թշնամի համար, աշխարհիս տարածութիւնը բաւական չէ:

Ու բնացէս իտ չունենա Անքու հերեղ
ու բնացունեաներ :

Վարովայի մէջ աս անունը կուտան տե-
սակ մը աղանդաւորներու որ այսօրուամ
օրս զես կը գունուին անոնցմէ Ծմիայի մէջ ,
զլիս աւորապէս Պատրայի շը ջակայ տեղ-
ուանիքը , Արաբիայի , Պարսկաստանի և Ա-
ստրետանի քանի մը կողմերը ու Հնդկաս-
տանի մէջ ալ : Բայց ամենեմն ըվայլեր
որ Սաբիացիք քրիստոնեայ կոչուին , որով
հետեւ քրիստոնեայ չեն , և ըրիստոսական
հաւատոյ հիմնական վարդապետութիւննե-
րուն մէկն ալ չեն ընդունիր . միայն թէ մը
կը բուռութեան սովորութիւնը կը պահէն ա-
նոնք : Եւ ըստ որում քրիստոնեայ չէ զոյնիքը
այնպէս կը կարծիքն որ մկրտութիւնն է միայն
քրիստոնէութեան նշանը , ու անոր ինչ ըլ-
լալը չեն հասկեար , ասկից կը հետեւի որ
Սաբիացոց մասպաշտութիւնն ալ քրիս-
տոնէական կրօնի մասնաւոր աղանդ մը հա-
մարուի : Բայց աս կարծիքը սխալ է .
վասն զի քրիստոնէի երեսյթը միայն ունին ,
ու լոկ մկրտութեան ձեւը պահած են :

Աս աղանդը հին Սաբիացիներուն կամ
Քաղդէացիներուն անունը կը կից , որոնք
աստղալսաշտ էին . բայց ան վաղէմի աղան-
դէն շատ տարբեր է . նեչու որ ասիկայ ուղ-
ղակի չրէից օրէնքէն յառաջ եկած է ,
հըեշտակներու և դեերու վերաբերեալ
քանի մը քաղդէական կարծիքներով խառ-
նուած . և աս կարծիքները ինչպէս որ
յայտնի է , հըեւթեան մէջ մտեր էին
առջի ժամանակները : Բայց աս խառնուր-
զին հետ ալ որ հըեւթենէն զլիստոր տար-
բերութիւն մը չունի , քանի մը սովորու-
թիւններ ու քանի մըն ալ բարյոսական
պատուիրանքներ ունին , որոնց նմանը քրիս-
տոնէական հաւատոյ մէջ ալ կը գունուի :

Այսու ամենայնիւ , ասիկայ միայն նշա-
նաւոր քան մըն է որ Սաբիացիք ուղղակի
Յօհաննէս Ակրտիչն առաջ եկած են ,
ու անոնց աւանդութիւնը կը նայ ծառայել ,
(թէ որ հարկ ըլլայ աւելի տեղեկութիւն ու-
նենալու համար) գաղափար մը տարւ մեղի
թէ ինչ մարդիկ էին աս մեծ մարդաբէնն
աշակերտները , որ ինք իր ձեռքովը մը
կը բունց զ Յիսուս Քրիստոս Յորդանսու
մէջ : Սաբիացիք Յօհաննու աշակերտ կան-

ուանեն զիրենք , և սոյն մարդաբէնն կողմնա-
կանները հաստատած են իրենց աղանդը :
անանկ որ Յօհաննէս Ակրտիչն մեռնէլէն
ետև , մէկ զի կեցան ու չուղեցին Յիսուսի
հետեւողներուն հետ միաբանելու : Կակից
զատ Զանացին կրօն մը հաստատել ու մը-
կը բուռութիւնը սովորութիւնը պահէցին , ինչպէս
որ սորվեր էին Յօհաննէս Ակրտիչն :

Յօհաննու աս աշակերտներուն վրայով՝
Դործք առաքելոցին մէջ ալ յիշառակու-
թիւն եղած է . և յայտնի կերենայ որ ան-
նոյն առենը՝ Քրիստոսի աշակերտներուն
պէս ասոնք ալ Պաղեստինէն գուրս ցրուե-
ցան : Քանդի Դործոցին մէջ Գլ . մը ,
զիտուն ու պէտքախօս չրէի մը պատմու-
թիւնը կայ , որ Եփեսոս եկաւ Պողոս առա-
քեալն քիչ մը ետքը , անկէց Կորնթոս
գնաց , և աս քաղըներուն մէջ իր վարդա-
պետութեան նախանձովը վաստուած շատ
մարդ դարձուց : Սաբիացիք ալ աս բարո-
զութիւնն առաջ եկած , Յօհաննու մկրտ-
ութեան սովորութիւնը պահէցին մինչեւ
մեր օրերը . և աս գլխաւոր արարտութեան
ատենը զրուցուած խօսքին նայելով ի-
րենց սկզբնաւորութիւնը այնպէս յայտնի
կիմացուի , որ ամենեւին տարակոյս չմար :
Քանդի մինակ աս խօսքը կը սեն . «Ճո՞ կը
մկրտեմ քեզ նոյն մկրտութեամբը» որով
Յօհաննէս իր աշակերտները մկրտեց» :
Ես խօսքը բնաւ աստուածաբանական իմաստ
մը զպարունակեր , բայց իր պատմական նը-
շանակութիւնը կատարելապէս յայտնի է :
Սաբիացիք կը հաւատատն որ Յօհաննէս ը-
ստաւ թէ Մեսիայն պիտի գայ , ինչպէս որ
Խարյութացի ուրիշ մարդաբէնները ըսին ,
բայց չեն ընդունիր որ Յիսուս Քրիստոս
ըլլայ ան Մեսիայն , և չրէից պէս անոր
գալուն կը պապան : Ուստի կը հաստատեն
որ Յիսուսի աշակերտները պյայցեցին մը-
կը բուռութիւնը Յանուն չօր և Որդույ և
Շուկոյն Արբոյ մկրտութիւն , և թէ Յիսուս
արտօնութիւն չունէր այսպիսի իշխանու-
թիւն մը տարւ անոնց : Սրբոյն Յօհաննու
նմանողութիւնը և յիշառակութիւնը իրենց
հաւատքին զլիստոր հիմունքն են :

Խրենց կրօնական արարտողութեան ժամա-
նակը՝ ներկայ գտնուողներուն մեղը և քանի
մը մարդակ կը բաժնէն , ՚ի յիշառակ իրենց

պաշտամնին անապատին մէջ աս կերպով
ապրելուն, և ասիկայ է իրենց Հաղարդու-
թիւնը : Ամեն տարի մկրտութիւննին կը
նորոգեն . աս բանիս համար մերձակայ գե-
տին եղելքը կերթան , հան կըհամուեն և
ջուրին մէջ մանալով աղէկ մը կըլուաց-
ուին . երբ որ ջուրէն կելան , քահաման
զետեփերը կայնած ինչպէս որ տոփրաբար
Յօհաննէս Ոկրտիչը կընկարուեւ , ամառով
մը ջուր կըլեցունէ անոնց գլուխը ըսկելով .
Աւա կընորոգեմ քու մկրտութիւնդ յօնուն
Հօր և մեր Փրկչին Յօհաննու . ինչովէս որ
անիկայ Հորդանանի մէջ մկրտեց Ճիշտենէ
ըս և փրկեց զամոնք , տամնէ ալ քեզ պի-
տի փրկէ՞ : Ուկիշ երեւելի տօն մըն ալ ու-
նին «Ճրագի տօն» կըչուած , որ Ուուրբ
Յօհաննէսի ըրտած հրացին յիշատակն է ,
կըսեն , որ ատենօք Վալելեան ազատեց Տի-
րերական ծովէն երած հնեցէ մը : Են հան-
դիսին ատեննը որոնց գործը որ կըսերէ ,
կամ մեծ ջերմեռանդութիւն մը ունենալով
ուրիշ բան չեն մտածեր , կելան իրենց
երկիրներէն ու Վալելեայի մէջ Տիրերա-
կան ծովին եղելքը ուխտի կերթան , ան
նոյն տեղը որ կըսեն թէ Յօհաննէս Ոկրտիչ
սովոննէր է զշրէշը : Խոկ շատ զբաղվոնք
ունեցողները կամ ջերմեռանդ չեղողները
բաւական կըհամարին իրենց գտնուած տեղը
աս տօնը կատարելու : Կտանկ երկու ուրիշ
տօն ալ ունին , յդ Յօհաննու ծննդեան և
մահուան տօնները :

Սարիսցիք չորս սրբազն զիրբ ունին .
առաջնը՝ Տիեւան կըչուած , կըճառէ հրեշ-
տուկոց երկինքէն իյնալը և մարդուս ըս-
տեղուիլը . երկրորդը՝ Ուուրբ լուսած ըսուած ,
Եղամայ զիրքնէ . երրորդը՝ Ուուրբ Երանէ ,
սրբայն Յօհաննու յայտնութիւնը , որ աս
մարդաբէն իրենց նախնիքնելուն տուերէ է ,
կըսեն . չորրորդը՝ Քուսութէ կանուաննն ,
որ կըպարունակէ իրենց բոլը կրօնական
արարողութիւնները : Մէծ զեռուշութեամբ
կըպահէն աս զբքերը և հաղուագիւտ են .
Վարոնիները՝ որոնց մէջ կըբնակին իրենք ,
շատ ջանացին բնաջինջ ընելու աս զբքե-
րը . վասնորոյ որու քով որ կըգտնուի
շատ աշալը ջութեամբ կըպահէ զանոնք :
Դաղղոյ թագաւորական գրատունը Սա-
րիսցոց ձեռագիրներէն շատ կան , որ

Դուի ժդին ատեննը հաշակաւոր . Բ.Ծալելուածի
իր պաշտօնատարին հրամանաւը Գաղղիու-
թիւնը : Ուեղեսատառ Տը Աստի անու-
նուլ զիստունը աս զբքերուն վրայով ծանօ-
թութիւնն մը զբեց , ու ինչ ըլլունին ինս-
ցուց , քանիզ շատ ատենէ՝ ի վեր փոշեի մէջ
մայեր էին ու մէկը չէր գիտեր անոնց
կարեսը ըլլուը :

Հոս կըդնեմիք Ոարիսցւոց մէկ աղօթքը ,
և իրենց Արքայն Յօհաննու յայտնութիւնը
ըսուած զբքէն մէկ յօդուած մը , իրենց ըս-
րոյականը յուցընելու համար :

“Երկրպագութիւն կըմառուցանեմք քեզ փա-
ռաց Ուագաւոր : Անիրաւութիւն ըրինք , Ուո-
զութիւն տուր մեր մեղքերուն : Դան որ բարի
ես և գթած ողջումք մեղի : Ով միքնիշխան (Ճա-
գաւոր ըսուց , մեր աշականքը լուեւ : Դուն որ կը
պահպանս աղէկ արարածները ան ամէն բանու-
քը որ բարի է , ով ամէն պարգևներուն բաշխու-
քը , զօրութիւն տուր մեղի : Վրատիւ հաւասա-
ցելոց՝ փրկէ մեղ ամէն շարէն : Փրկիշ հոգւոց
աղասէ մեղ ամէն մեղքէ . եղծանու ամէն շա-
րութեան , զեշութիւնը և բարկութիւնը ընառ-
ջնջ ըրէ մեր սրտէն : Փառաց Խարդաւոր կը
ինգրեմք որ մեր վրայ հանգչի քու փարպէտ :
Դան որ խաղաղաբարներուն ձեռնուու ես , քու
ձեռքուգի բանէ մեղ որ չկօրծանիմք : Դուն որ
բուն Ճշմարաւութիւնն ես , Ճշմարախօս ըրէ մեղը
Փահապան հոգւոց՝ պահպանէ մեղ . Ճշմարտու-
թեան տուաբեալները՝ իրենց առաքելութեան
պաշտօնը քիզէտ առին , ով աղքիւր իմաստու-
թեան , արդ կալաւեմք որ քու բարկութիւնդ
չգննիրանայ մեր վրան : Ունիք ողջումնիմք մեղաւոր-
ներ եմք , չըլլայ որ մեր յանցանքները բարկացը-
նեն քեզ . Թողութիւն տուր մեր մեղքերուն ,
ինչու որ մեղաց գերի եմք : Ողջումք մեղի ով ա-
մէն արարածներուն և հոգիներուն Տէրը : Օք-
նեալ ըլլայ քու ամունդ” :

“Զգոյշ կեցիլ որ գողութիւն ընես .
ստախօս մի ըլլար . մարդապանութեան
յանցանքով մեղտպարա ըլլաս : ուկիի ու
արձաթի աջք չոնկեն . ստախօսին և իր
կոււքերուն երկրպագութիւն ընես : Վու-
սոյ թագաւորը , աշխարհիս ինքնիշխան տէ-
րը , ամէն մարդուն հոգին պիտի զատէ իր
գործքերուն համեմատ : Սատանայական
կախարդութեանց մէջ զինքդ վարժել
չուաս . ուուտ վկայութիւն ընես . արդա-
րութիւնը չխանգարես . վասն զի ով որ ար-
դարութիւնը կըխանգարէ , բորբոքեալ
կըակի մէջ պիտի ծգուի : Վղետաց ո-

դորմենթիւն տուք . առասձ ողբանութիւնը մազդու չիմացունես . թէ որ աջ ձեռքալզ տսա , ձախ ձեռքը չիմանայ , և թէ որ ձախովկ տսա աջ ձեռքը չիմանայ : Երբ որ մէկը կըտենես որ մերկ է , հազուեցուք զանիկայ . երբ որ հաւատացեալ մը նեղութեան մէջ կըտենես , ապատէ զանիկայ : Պատուէ քու հայրդ և մայրդ և ծերերը . վայ անոր որ իր հայրը և մայրը կանարգէ : Աւտերու և խմելու ատենդ , դուրս ելլէ լու և տուն դունալու ատենդ , և ամէն բանի մէջ , պատուէ և փառաւուրէ Ծոտուծոյ անունը”:

Սարբացիները խիստ միաբան են մէկմէկու հետ . ամուսնութիւնը շատ պատկանելի է անոնց մէջը : Ընդհանրապէս այլ մարդիկ երկրագործ են , ու կնիկները մետաքսէ կերպաս դործելու կըզգաղին : Իրենց հազուուտը , կերպակուրը , հերքասիրութիւնը և ամէն արտաքին բաները , երենց շքջակաները բնակող Երաբացիներուն սովորութեանը պէս է : Կրօնքնին մետին իրենց և անոնց մէջ նշանաւոր սահման մը կըհաստատէ :

Տասնութօթներուդ դարուն մէջ առաջն անգամ ուշադբութիւն լինել սկսան Խրպապայի մէջ , որ ասանի ամէն կերպով հետաքրքրական և քրիստոնէութեան առջեժամանակուն պատմութեանը կարեուր : աղանդ մը կայ : Կարմեղեան կրօնաւոր մը Խղնատիռա անունով , որ Հռովմայէն Վրեհելք քարոզութեան խրիուեցաւ ։ Եսաորականներուն մէջ , իր ճամբարդութեան տունը առիթ ունեցաւ Սարբացիներ տեսնելու և քննելու զնոնքը : Աս քարոզիչը երբ որ Հռովմայրական , 1652ին Լատիներէն զիբը մը հրատարակեց աս անունովը . պատմութիւն սկզբնաւորութեան սուրբ Յօհաննէուան կոչուած քրիստոնէամերուն ծիսից և մոլորութեանցը : Ետքը տասնութօթներու կրօղը գարուն ճամբարդները , և մասնաւորապէս քրէմիֆէր անունով մէկը , որ Վուէդի Սագաւորէն Պարսկաստան խրը կուած զեսպանին հետ ընկերացաւ , 1683ին , սկսան Երևանուտքի մէջ Սարբացւոց վրայով տեղեկութիւններ հրատարակել : Իսայց ամենէն աղքէկ ու Ճիշդ ճանութութիւնը Վասթէուա . Յորպէր կիմարան աւանդութեանց հաւաքում է բարուն մէջ զըստաւ : Երկրորդ առջնին բացնին բացարութիւն է երրորդ դարէն մնան վեցերորդ դարը զանազան ատեններ զըստաւ :

Ել Փարփառու գրատունէն , ու կոստանդնուպոլիսոյ մէջ գիտուն Սարսնիներու հետ տեսնուուլէն , որոնք Սարբացիներուն մէջ բնակիեր էին : Փարփառու գրատուն ձեռագիր ները աս նիւթիս վրայովը որ շատ թանկացին բաներ են ու Եւրոպայի մէջ անոնց նըմանը չգտնուուիր , եօթը հատոր են ու բանի մը զբքի մէջէ ելուծ թերթիր : Մոնք Սարբացին բարձրացուցուած էն , որ յատ կապէս Վարուացու լեզուով գրուած կատարած մըն է , և երբէք ամբողջ տպրւած կամ թարգմանուած չեն : Ու Տը Սասին , արևելքան լեզուաց քաջահմուտ զիտունը բաւական համարեցաւ , ինչպէս որ ըսինք , միայն ընդհանուուր ծանօթութիւն մը տալ աս զրքերուն վրայովլ* :

Եար կոտիրունէն Հորուացութեանը և աբժանականութեանը կըոյ : Տե՛կ է :

Յովսէպոս որ աղքաւ Հրէայ էր և թշշնամի Քրիստոնէական հաւատոյ Վրաքելական դարուն մէջ , շատ որոշակի կը պատմէ մէկու մը համար իր օրովը , որուն անունը՝ կըսէ , Քրիստոս էր . որ շատ զարմանալի գործքեր ըրաւ , և որ խաչուեցաւ ու ետքը կենդանի երեցաւ իր աշակերտ ներուն :

Ցաւլմուան Հրէական աւաննդութեանց հին Գրքերը՝ որոնք լեցուն են Քրիստոնէութեան գէմ ամբաստանութիւններով : Քը Արքիստոսի ծնունդը կըպատմեն թէ ան Ուարիամին Արդին էր , որ ան Հեղին աղ Ջեկն էր : Եւակ չեն համարձակիր ուրանաւ անոր զարմանալի շատ հրաշքներ գործելլ միայն

* Եւրի պատմութիւնը Փարփառ տպուած գաղթաբէն Վակացէն Փիթթօրեպէն քիւ Քը համառօտելով թարգմանեցինք , բայց չէ թէ կատարելապէս սոյոց ըլլաւ կընդունիր պատմէն բոյ ըսաները , քանդի ունանք կուրանան Սարբացւոց Յօհաննէու Վկրտով աշակերտները ըլլաւը : Պեհլվթէ բէ բոյ Սարբացիները ան կերպով կըպատմեն իրենց կրօնի հմանակիր Յօհաննէունի վրայով , որ բոյրովին տարբեր է Եւետարանի մէջ Յօհաննէու Վկրտուի պատմութեանը , որը ըստ կըսն թէ իրենց Յօհաննէուն Աերովէսի ձեռքով չական ուեցաւ : այլ բայ մասնակիր մեռաւ Պարոկանան Սիւալիք քաշէն մէջ , և թարեցաւ նոյն քաշաբը դաշի մը մէջ , կըսանն անա թէ անիկալ կարգուած էր և ըստ զաւէկ ունէր :

† Josephus Lib. XVIII. Cap. 3. § 3.

‡ Ցաւալմուան երկուք է , Միջնա և Աէմարա : Եւաշինը ՀՀ-րէական աւանդութեանց հաւաքում է բարուն մէջ զըստաւ : Երկրորդ առջնին բացնին բացարութիւն է երրորդ դարէն մնան վեցերորդ դարը զանազան ատեններ զըստաւ :

թէ զիւթական զօրութեան կընծայեն անիւ կայ: Վոյն Կիբքը կըխոստովանի նաև Ք. ը. րիստոսի աշակերտաց հրաշագործութիւն կատարելու կարողութիւնը ու նաև ետքի ատեները եկող Հրէից ուրիշ մատենագիրները կրկին և կրկին խոստովաներ են Ք. ը. րիստոսի կարողութիւնը մեւեալ յարուցաները, բորոտները սրբելու, և:

Ք. ը. րիստոնէութեան գլխաւոր նիւթերուն ու մանաւանդ Ք. ը. րիստոսի հրաշագործութեանը և յարութեանը վասյով պնտուցի Պիղատոսին ալ վկայութիւնը ունիմք, Դարձ Պիղատոսի * ըստուծ զրքի մը մէջ, որն որ Հուստիանոս Մարտիրոս և Տերտուղիանոսի իրենց Հրէական և Հեթանոսական կրօնից դէմ, Ք. ը. րիստոնէական հաւատքին պաշտամութեանը համար զրած զիւքերնեռն մէջ իրեւ արժանահաւատք վկայութիւն է որ ան զիւքը չկայ Հիմա, բայց մէկը չկինար տարակուսիլ թէ կար ասանկ զիւքը մը և եկեղեցւոյ աւաջին դարերուն աղէկ գիտցուած էր ան:

Սուրբոնիսո՞ հաչակաւոր Հուղլմայեցի սկասմիչը՝ կրօնիւ Հեթանոս, իր զրքին մէջ՝ որ զրք յամի իբրև 116, իր խօսքը Ք. ը. րիստոսի վերաբերելով, կրսէ Հրէից համար՝ թէ Հուղլմէն արտաքսուեցան ապստամբութեան հետևենուն համար, աս բանին զլուխ ունենալով Ք. ը. րիստոս ըստուծ մէկը: Պատմիչը անշուշո Հրէաներն ու Ք. ը. րիստոնէաները մէկմէկու հետ կըշփոթէ աս տեղս, որովհետու հաւատացիւաներուն շատերը Հրէութեանէ դարձած էին և չհաւատացով Հրէաներն ալ շարունակաբար մէկալներուն գէմ խուզութիւն կըհանէին:

*Acta Pilati.

+ Տերտուղիանո՞ իր շատագովութեան մէջը, Ծես նախընթաց թիւ երես 2) որն որ Ապյուր կամ Հռովմայ ծերակցունի և կամ ասեանաբաց ներկայացոյց, կաէ, թէ Տերեփիոս որ Ք. ը. րիստոսի ժամանակը Ապյուր էր, Ք. ը. րիստոսի բացներուն ունան մաշուան, յալութեան և որ աշակերտաց երենալուն լուրը պիտասուն անենով, առաջարկեց ծերակցունի որ Ք. ը. րիստոս իրենց լսատուածներուն կարող դատիք: Բայց ծերակցուր ընտրունց առ առաջարկութիւնը, պատճառելով թէ Ապյուրը արգէն իրեն մատուցուած ան պատիւր մերժած էր: “Բնակցէր բուն ձեր քաղաքական միջաւակարանները՝ կրսէ Տերտուղիանո, ու կըտեսնէր որ Ապյուրաց մէջին Եկուն եղաւ առաջինը առ կրօնին գէմ պատերազմ յարուցանով”:

† Suetonius in Claudio Cap. XXV.

Տակիսոս պատմազիր Հուղլմայեցի և Հեթանոս, որ ծաղկեցաւ Տրայանոսի օրով վը յամի 110, Կերոն Կոզդիոսի յաջորդին պատմութիւնը զրած ատենը, յամի Տետրուն 64ին եղած Ք. ը. րիստոնէաներուն համար իօնելով, “Այս անուննին (աղմաղին) Հեղինակը կրսէ, Ք. ը. րիստոս էր: որ Տիբերիոսի թագաւորութեանը պահապացի Պիղատոսի ձեռքովը իրեւ յանցաւոր պատճեցաւ մահուածը”*:

Պիլնիս վորքը՝ իր Տրայանոսի խրկած նամակին մէջը՝ զրեալ յամի 107, “Յիւսուսի կրսէ, Երկրագուռութիւն կընեն իր Հետեղները իբրև Սատուծոյ, ու մէջեր նին փոփոխակի երգ մը կերգեն անոր իբրև Սատուծոյ”: †

Իլոս Լամազրիսիոս Հուղլմայեցի պատմիչ մը կըպատմէ Ըղէքստանդր Սեւերոս Կայ մէր վրայով, որ թագաւորեց յամի 222—235, թէ իր առանձն նական մատուռներուն մէկուն մէջը չաստուածացեալ Կայսերաց արձանները կային ու նաև քանի մը շատքարի մարդոց արձաններն ալ, ասոնց մէջ Ք. ը. րիստոսինն ու յիշուած է, և թէ անիւ կայ ուղեց տաճար մը կատուցանիւ: Ք. ը. րիստոսի ու աստուածներուն կարդը ընդունելով զանիկայ: բայց պատգամախօններու հարցենուներէն արգիլուեցաւ, քանզի անոնք անանկ ըսեր էին որ եթէ աս բանը, ըլլայ բոլոր ժողովութզը երեսէ պիտի ձգեն մէջ կալ տաճարները: ու Ք. ը. րիստոնէութեան զանան:

Կելսոս՝ Ք. ը. րիստոնէութեան շատ սաստիկ թշնամիններէն մէկը որ Երկրորդ դարուն վերջերը զրեց իր գրութիւնները, Ք. ը. րիստոնէութեան հիմնադրին վրայով կրխոսի թէ իրմէն քիչ ժամանակ առաջ եկած է, և աւեսարանին մէջը՝ Ք. ը. րիստոսի վերաբերեալ զլիսաւոր բաններն ալ կըսիշէ ըսելով, թէ Այս պատմութիւնը Ըւետաբանիչներուն գրութիւններէն օրինակած եմ”, Արքսէ է թէ անոնք իր օրովը անշուշո կային: Ըստ օրինակներ առաջ կըբերէ աս գիրքերին ցուցնելով թէ անոնք Հիսուսի ու

* Taciti Annales Lib. XV. Cap. 44.

† Plin. Epist. Lib. X. Cap. 97.

‡ Lampridius in Vita Sev. Cap. 29. & Cap. 43:

շակելուներուն գրութիւններն են, որոնց
անուններովն որ ան աւետարաններն ալ կը
կոչուին : Կրխոստովանի նաև Ք.Քիստոսի
հրաշագործութիւնները, և ամեննեին ա-
նոնցմէ մէկն ալ չուրանար, ետքը կըսէ
թէ մողական զօրութեամբ գործուեցան ա-
նոնց որ Ք.Քիստոս Խթիպատոսի մէջ սոր-
վեցու :

Պորփիրիոս՝ ուրիշ գիտուն հակառա-
կորդ մը Ք.Քիստոսի թեամն, Կելատէն
իբրև դոր մը ետքը, ընդունեց թէ կար
Ք.Քիստոս ըստուած անձ մը . ու նաև պատ-
ուց ալ զանիկայ իբրև բարեկալտ մէկը,
որ երկինքը փոխադրուեցաւ՝ որովհետե-
շատուածները հաճեցան անոր : Ընդունեց
նաև Ք.Քիստոսի հրաշագործութիւնները
իբրև Ճշմարտապէս կատարուած :

Յուլիանոս ուրացող Կայսրը՝ Տաղկեալ
յամի Տեամն 331—363, թէպէտ Ք.Քիս-
տոսի Վ.տուածութիւնը կուրանար՝ բայց
Կորակարաննեն պատմական մասերուն
Ճշմարտութիւնը բնաւ չուրացաւ : Կը
խոստովանէր նաև Ք.Քիստոսի ու աշա-
կերաններուն հրաշագործութիւնները : Կը-
սէ թէ ազգաւս համբաւ ունենալու ար-
ժանի բան մը չըբաւ, միայն թէ մէկը այն-
պէս սեպէ թէ կողը ու կոյըը բժշկելը, և
Ճ.Թսայիդայի գեղեցուն մէջը դևեր հա-
նելը երևելի գործքէր են : Կըխոստովանէր
թէ Ք.Քիստոտ գերագոյն իշխանութիւն ու-
նէր գևերուն վրայ և ծովուն վրայ կըքա-
լէր, բայց կըթանար ցուցընէլ թէ ասոնք
թեթև բաներ էին : Խայց մեղմ ասանկ
գործերը բաւական վկայութիւններ են Ք.Ք.-
Քիստոսի Խրկնաւաք մէկը ըլլալուն :

Մինչ հիմա բոլոր աւաջ բերուածէն
առանց ընդդիմութեան կերեայ թէ Կոր-
կոսակարաննի զիբքերը Ճիշտ նյոյն դարուն
և նյոյն անձերէն դրուած են, ինտոր որ
ցուցուած է նյոյն զիբքերուն մէջը : Հիմա
որ տեսանք թէ ասոնք առաքելոց գրածներն
են, քննէնք թէ ան առաքեալնէրը արժան-
ահաւած վկաններ են :

ա . Վնոնք ժամանակակից էին ան պատ-
մուած գործերուն և ըստ մեծի մասին ալ
ականատես վկաններ : Վ.Ճիսալհիս մէջը եր-
քէք պատմութիւն մը չէ եղեր որ այնքան
բազմաթիւ ժամանակակից մատենագիրնե-

րէ և ականատես վկաններէ վկայուած ըլլ-
լոյ : Ուրիշ պատմութիւնները շատ քիչ
ապացոյցներով կընդունիմք : Ո՞վ կըտու-
րակուսի Մէծն Վ.Ճիսանդրի ըլլալուն ու-
անոր վերաբերեալ պատմուած գլխաւոր
գործերուն վրայով . բայց ոչ մէկ ժամա-
նակակից մատենագիրի մը գրութիւն մնա-
ցած է մինչև հիմա ասոնց վրայով՝ որ բըն-
նենք անիկայ ու համոզուեիմք :

բ . Թէ որ Կոր Կոտակարաննին պատմու-
թիւնները սուտ եղած ըլլային, խկրյն պի-
տի յայոննուէր աս բաներ . քանզի անոնք հը-
րատարակուեցան Ճիշտ ան ժողովոցոց մէ-
ջը, որոնք որ կըսէ պատմութիւնը, զիս-
ուածներուն ականատես վկաններն էին : Ու-
րեմն ինչո՞ւ համար աս մարդիկը լւեցին ու-
յայսնի ըստին թէ սուտ են Վ.Ճիսարանի
պատմիներուն գրութիւնները :

շ . Վատաքեալները բաւական վկաններ
էին : Խուն իբենց դիտալութեանը տակը
ինկած գիսպուածները հասկրնալու, և ու-
նոնց վրայ վկայութիւն տալու համար խորին
գիտութիւն ունենալու կարօտ չէին : Վնոնք
բուն իբենց տեսութիւնովը և լսողութիւնու-
վը հասու եղեր էին Ք.Քիստոսի զարմանալի
գործերուն : Ա ասն որոյ կատարեալ յար-
մար էին աս բաներուն վկայութիւն տալու :

թ . Վնոնք՝ ոչ խաբուած էին, ոչ ալ
կըխաբէին ուրիշները : Խրենցմէ խաբուած
չէին. կընար ըլլալ . վասն զի Ք.Քիստոսի
հրաշքներու Ճշմարտութիւնը քննելու պինտ
աղէկ պատէհութիւնը ունէին : Միշտ Վնոնք
հետն էին և հիւանդին բժշկուիլը, բոլոտին
սրբուիլը, խուլին ականջը բացուիլը, կա-
զին քալելը, կոյլին տեսնելը, մեռելներուն
ողջընալը տեսան, և աս ալ շատ բայց ու-
յայտնի տեղեր՝ ուր որ նախընթաց պատ-
րաստութիւն անկարելի էր, և հնարք ու-
խաբէութիւն ալ անհնարին : Ոչ ալ խա-
բեցին զուրիշները . աս բանին իբենց կեան-
քին բոլոր ընթացքը, և պատմութեան ամէն
պարագաները կըվկային : Ա ասն զի խա-
բեաները առաքինութեան և բարեկայ-
տութեան այսքան կանոններ բնաւ չէին կըր-
նար տալ . անտարակյս իբենց չար սկըլ-
բունքները իբենց գրութիւններուն մէջ
տեղ մը պիտի երևար : Օմէ որ խաբէբայ
եղած ըլլային, պիտի չամարձակէին ըսել

թէ աՅարութիւն առաւ ան մարդը որուն մահը հրապարակաւ և ամենուն յայտնի եղած էր, թէ Ճիշտ իր մեռած առենը խաւար եղաւ բոլոր երկրի վրայ, և թէ իր մահուան առենը մեծ երկրաշարժ մը եղաւ”, քանզի տմէն մարդ պիտի վկայէր թէ առ բաները իրաւցընէ չեղան : ‘Նաև տգէտ մարդինեց ըլլալով, բոլորովին անհաւատալի է՝ որ իթէ խարեբաներ ըլլային նէ’, համարձակէին հրապարակաւ ըսել թէ օտար լեզուներ խօսելու կարող են :

Խոնց բոլը գրութեան եղանակը կը ցուցընէ իրենց պարդ և արդար մարդիկ ըլլալնին : ‘Քանդի բուն իրենց յանցանքներն աւ կլյշիչն անոնք, նաև քանի մը շատ ծանր յանցանքներ . անանկ որ մէկ տեղ մը խորամանկութիւն չերեար : ’Նաև թէ որ անոնք մէկ տեղ միաբանած էին մարդիկ պատրելու, անկարելի բան է որ անոնցմէ մէկը երբէք ցայտնէր առ միաբանութիւնը, մանաւանդ Հուղան՝ որ անշուշու գիտ ցած պիտի ըլլար ան բանը :

Քրիստոնէութիւնը ընդունողները պէտք է խոստվանին թէ շատ մարդիկ միաբանն ցան տարածելու անանկ խարդախութիւն մը՝ որ չխոստանար իրենց հարստաթիւն՝ պատիւնակամ իշխանութիւն, այլ ասոնց հակառակ բաներ . և տակաւին անոնցմէ մէկը չեղաւ որ թէ խոստանելը և թէ սպառնալոք զրդուեր ան չարութիւնը յայտնելու, թէ և զանիկայ պաշտպանելու համար ինքնուրը մեծ չարչարանքներու և վտանգներու տակ ձգած էր : Հիմա՝ աղջի համար, կամ հարստութիւն պատիւ և իշխանութիւն տառնուր համար, և կամ սուտ կրօնքի մը պաշտպանութեանը համար՝ որն որ ճշմարիս ըլլալ կը հաւատացուի, կարելի է մէկյօժարի չարիք՝ տանջանք, մինչև անգամ մահուան վտանգները ու մէկ անձն մը կրնան ցուցընը որ յօժարութիւն ունենայ ինքնուրը նախարինքի, բանասարելութեան, տանջանաց և մահուան տակ զնելու ան բանին համար՝ որ գիտէ ինքը թէ սուտ է : Ի՞նչաւատները պէտք է հաւատան թէ խարեբանընութիւն կրնան սիրել, և կառաւ տմէն չարեաց համբերել, առաքինի սկզբունքները տարածելու համար

որոնք ընկերութեան օդասկար, բայց իւրենց վնասակար են : Պէտք է հաւատան թէ կամ չարդիկ բոլոր ազգաց բարել և կրօնը բարեկարգեցին, և կամ բարդի մարդիկ կը չնային զանոնք բարեկարգել նենդութեամբ և խարեկարգել : Պէտք է հաւատան թէ քանի մը տգէտ ձկնորսներ, զօրութեան նախառաշարմանն և ճարտարախոսութեան ու գիտութեան դէմ կարող եղան նորահաւատաներ ընելու իրենց գիւղազուն ընտրելով խաչեալ չարազործ մը :

Այրդ թէ որ անհաւատաները կուզին ասանկ հաւատալ թող հաւատան, բայց մեջ զի շատ զիւրագոյն է՝ ‘Նոր կոտակարանին մէջի յիշուած պատմութիւններուն հաւատալ, բան թէ սուտ կարծելու ու ասանկով ան հետեւելու անտեղին հետեւութիւններուն հաւատալ : Քանդի բոլորովին որ բնութեան դէմ բան մըն է կարծելու թէ մարդիկ յայտնի սուտութիւն մը ընդունելով նաշխատինքը՝ չորչարանքները և մահը՝ պատիւէն հանգստութենին և կեանիքն նախամեծար ընարենին : Մէկ խօսքալ շատ աւելի զիւրին է Քրիստոնէութեան անժխտելի ճշմարտութիւններուն հաւատալ, բան թէ անհաւատութեան անկարելի և անտեղի սկզբունքները ընդունելու :

Տղայոց ինչ ըլլալիքը՝ մայրերուն ձեռադործն է :

ԿՐԵՐԵԼ:

Արբ որ կոկրպիլուը հանգստանալ կուզ ու կուզոյ կերկըննայ գետափը որ արենին մէջ քեանայ իր բերանը բանալու կըստիպուի : Իր պատկելին ետքը՝ անմիջապէս բաղմաթիւ փոքրիկ միջատներ կը յարձակին վրան, որնք շատ կը զանուին լցիւածի մէջ, որ տեսակ մը մձեխ են : Ըս փոքրիկ կենդանիները՝ կոկրպիլոսի ակառներուն մէջ մնացած մոխն հոտը առնելով, որն որ չկընար մաքրել, կուգան կը լցուին այնչափ շատ, որ կոկրպիլոսի բելնին ներսի կողմերուն գոյնը խկացն կը փոխուի, ու ընական կարմրութիւնը երթարով շատ մնդամ բոլորովին թխագոյն կերենայ . այնքան բազմաթիւ են յիշեալ միջատները : Ըս մմէիներէն մէկը մարմինի մը փափուկ տէղը գալուն պէս մարմին

կուտայ ու շուտ մը կարմբցնելով շատ ցաւ կը պատճառէ : Աւրեմի յայտնի է թէ ի՞նչ առնջանք կունենայ կոկորդիլոսը , երբոր անհամար մժեխ իր բերնին մէջը քմացը և լեզունք վրոյ կը լեցունին : Վայսլին անհընոր է իրեն որ այսպիսի տանջանքի մը զիմանայ թէ որ փոքրիկ թաշուն մը որ խիստ շատ կը դանուի , ելոս գետին եղէրքը , ու նութիւն չասնի երեն : Աս կենդանին որ լատինելին Տրոգիլոս կը կոչուի , նոյն մը մեխներովը կուպրի : Աւտի երբոր կը տեսնէ որ առատօրէն ուտիլիք կայ իրեն , առանց վախնալու կոկորդիլոսին բերանը կը մանէ կը կենայ հնու կը սկսի ջարդել անոնց շատը որ գաղանին բերնին մէջ փակելի են ու արինը կը ծծեն : Կոկորդիլոսը՝ աղէկ գիանալով թուչունին ըրած երախտիքը , ամենեին վնաս մը ցտոր անոր : Իսյոյ եր երախտագիտութիւնը ասով աւ գոհ ջլրար , քանի ինչ տանեն կուզէ որ նորմէն գետը մանէ , հոդ կը տանի շարժմունք մը ընելու որով կիսանցունէ թուչունին որ հետանոյ իրիշէ թառչունը կիսանայ անոր կամքը , անմիջապէս կը թուչի , ու կոկորդիլոսը աներեցիթ կը լսոյ :

Աս զարմանալի բանը որ անսուրակոյաէ , հիներն աւ զիտէնն , ու Երողոտոս՝ Արփատոսէլ և ուրիշ շատ հեղինակներ ասոր վրայով խօսած են , եռքի բնալիննեն լուն անհաւասալի էր և մինչև անդամ ըսող ներ եղաւ որ ասիկայ ը հաճոյից հնարուած առասպել մըն է : Աւտի Ա. Ճ. Էօֆրէ-Աէնը Իլէր* մեք դարուն անուանի գիտականին շնորհապարտ եմք որ հին հեղինակները արդարացուց և անոնց ըսածը հասատեց : Քանի Եզիստոս զացող զիտնականներէն մէկը ըլլալով , Պաղ զիտնուց աս երկրին տիրելու ժամանակը , անձամբ ականատես եղաւ եղափ եղեքքը , կոկորդիլոսին ու թուչունին մէջը եղած հետաքրքրական բարեկամութեանը : Աս բանը զիտուած է նաև Սուըր Գամինիկոսի մէջ ու . միայն թէ ը որում Տրոգիլոս թրուչունը զգանուիր նոյն երկիքը , ուրիշ թրուչուն մը կայ որ նոյնպէս կոկորդիլոսին ոգնութիւն կը հանի : Աս թուչուն աւ Եր-

զիալոսսի թուչունին սովորութիւնը ունենալով , մի և նոյն կերպով է թէ ըրած ծուայտթիւնը և թէ գաղանին բելին ապոտութիւն :

Համապատասխան կայ կը շիտակ կերպով մարդոց , բայց անոք վրայ մասուան հանապարհներ են :

Առակ , ժկ. 25 :

Յայտնի է որ ներկանենիս ուղիղ ձանապարհէ մէջ կարծենիս վկայութիւն մը չէ թէ իրաւ անսի է : Արնայ ըլլալ որ ճամբորդ մը մուշքի իր ուղած ճամբէն , ու տակաւին իր մուքին մէջը բուրով մէջ իր արծէ թէ նիքը շիտակ ճամբուն մէջն է և թէ իր աելլը պիտի հասնի շուտով : Արնայ ըլլալ որ նաւապետ մը հաստատ կարծէ թէ ծիշա իր միտքը դրած նաւահանդիսար կը մանէ , որ ատեն նաւը իրաւցընէ գէմ է գրեթ ուղղակի կը նթանայ գէտի ժայռերուն , ուր զաղնուելով պիտի խորտակի հաջարու մէկ կտորներու բաժնուելով : Արնայ ըլլալ որ հիւանդ մը հաստատութեամբ հաւատայ թէ որ ըստ օրէ իր առողջութիւնը ճեռք կը բերէ , որ տաեն արգեամբ իր հիւանդութիւնը օր ըստ օրէ սաստիկանալու վերայ է և քիչ ատենէն գերեզմանը պիտի գըտնայ ինքինսը : Ամէն աս զիալուածները հասարակօրէն տեսնուած են . և ամէն մարդ կը խուսափանի թէ յիշեալ անձանց կարծիքը աս բաները չեն փոխեր , այլ ինչ որ ըլլալու է կը լսոյ թէ և անձնք անանկ հաւատան :

Եւ թէ որ աշխարհային բաներու մէջ մարդկի միշտ ենթակայ են սիալելու , հապա որչափ ևս առաւել կրնան սիալիլ հոգեորին մէջ : Ասուր Գիրքը կիմացընէ մէզի թէ "Ուարդուս սիրու բոլը բաներէն տուիլի խարերայ ու անշարին չար է" : Երէւ . ժէ . 9 : Ծնթերցնը շատ գիրին է մարդուս կրօնիքի նիւթերուն մէջ ինքն զինքը խարել . գիւրին է հաւատալ թէ ճշմարտութեան մէջն եմք , որ ատեն բոլըրովին սիսուն մէջ մատցած եմք . գիւրին է անանկ ճամբայ մը ընտրելը՝ որ կերեայ թէ մէջ երկինքը պիտի տանի , որ ատեն իսկապէս գժոխիքը տանելու վայ է : Ճամբայ մը կայ որ շիտակ ըլլալ կերեայ մարդոց , բայց անոր վերջը մահուան ճամբաներ են :

Մէկ հարկաւոր հարցմանք մը կայ հիմա հոս : Արովէնետե աս բաները ասանկ են , ուրեմն ի՞նչպէս կրնայ զիտալ մարդ թէ ինքը շիտակ ճամբուն մէջն է , ի՞նչպէս կրնայ զիտալ թէ ան իրեն շիտակ երեցած ճամբան , մահուան

*M. Geoffroy-Saint Hilaire.

Ճամբայ չպիտի տանի վերջը : Ծաէ որ հարցու-
նողը արդարե ճշմարտասէր ու անկեղծ մէկն է ,
անոր պատասխանը զիւրին է , որն որ իմ հի-
մակուան առարկաս պիտի ըլլայ ցըցունելու :

ա . Աստուած՝ գիրք մը տուեր է մեզի , ուր-
կէց գրկութեան ճշմարիտ ու մէկ հատիկ ճամ-
բան կաղենամք սորուիլ , և ահա աս մամնաւոր
նպատակին համար էր որ Աստուած Ասւրբ Գիր-
քը գրել առւատ , և թէպէտ զանալան տարրեր
մարդուներ գրեցին զանիկայ , բայց տմէնն ալ Ա-
ստուածային աղեցութիւնովը ու Ասւրբ Հո-
գիրին անսխալ առաջնորդութիւնովը էին , ինչպէս
որ կըսէ Գիւրոս , “Ինչու որ չէ թէ բնաւ մարդա-
րէութիւնը մարդոց կամքին պէս արուեցաւ .
հապա Ասւրբ Հոգիրէն շարժուած Աստուածմէ եւ-
լուծ մարդիկները խօսեցան” : թէ Պէտք . ա . 21 :
Արդ շատ հարկաւոր է՞ որ Աստուածոյ մարդոց
ասանկ զիրք մը տալուն նպատակը բնաւ չմոռ-
նամք , որ էր անով գրկութեան ճամբան սոր-
վեցունել մեղաւորներուն : Աւստի ասիկայ Աս-
տուածոյ պարգէն է , չէ թէ մարդոց մասնաւոր
աղի մը կամ կարդի մը , հապա բոլը մարդկա-
յին ցեղին որովէտես ամէնքը մեղանչեցին :
Ամանապէս ամէննեին պէտքը չէ կարծել թէ
միայն գիտուններուն կամ եկեղեցականց հա-
մար գրուած է ան Գիրքը , վասն զի ամէն մե-
ղաւորներուն միայն մէկ ճամբայ մը կայ Աստու-
ածոյ մօտենալու , թէ գիտուն ըլլան թէ տղէտ , թէ
քահանայ և թէ հասարակ ժողովուրդ : Երբոր
Աստուածաշունը կըբանամք՝ կըդանեմք ընդհա-
նուր խօստմունք մը փրկութեան ամէն հաւա-
տացեաներուն , և խրատներ ու հրաւէրներ ամէն
մարդոց նուիրած . ճակ մասնաւոր խրատ և պատ-
գամ մասնաւոր կարգերու և մասնաւոր անձանց ,
երիկ մարդոց ու կնիկ մարդոց , ծնողաց և զաւա-
կաց , տէրերու և ծասաներու , թագաւորներու
և հպատակներու , հարուստներու և աղքատնե-
րու և . որ վճռաբար կըցուցունէ թէ ան Գիրքը
գրուած է որ բոլը մարդիկ կարդան , ինչու որ ա-
մէնն ալ նաղանդելու են :

Եւ արդարե Աստուածաշուն մէջը կատար-
եալ վարժութիւն կայ ան ամէն նիւթերու՝ որոնց
վրայ որ մեղաւորը հարկաւորութիւն ունի տե-
ղեկութիւն ստանալու , և որոնց վրայ որ իր վի-
ճակին՝ պարտաւորութիւններուն՝ ու բարդին
համար խոհական մատածութիւններով արթեն-
ցած մաքուր միտք կուզէ տեղեկութիւն ստա-
նալ : Խոլըրովին տղէտ մէկը անդամ , որ միայն
կրնայ իր մայրենի լեզուով կարդալ Աստուա-
ծաշունը , գրկութեան ճամբան կատարեալ

ճշմարտութեամբ հաստատ գիտնալու չափ կա-
րող է հասկընալ զանիկայ :

թ . Են մարդու որ Հոգւոյ Արբոյ ապաւինե-
լով , միայն ճշմարտութիւնը գիտնալու փափա-
քով մը կըկարդայ Աստուածաշունը , հաստատ
թու գիտնայ որ ճշմարիտ ճամբով պիտի առաջ-
նորդուի :

Իսյց պէտք է ինքնիրեն քննէ Աստուածա-
շունը : Տեսնելով որ աշխարհիս մէջը միայն
մէկ գիրք մը կայ անսխալ առաջնորդող , ինչո՞ւ
համար պիտի ձգէ ան ու երթայ սխալական
մարդոցմէ առաջնորդութիւն փնտըուէ , որոնք թէ
գիտմամբ և կամ թէ սխալբամբ կրնան սխալ ա-
ռաջնորդել : Ես գիտեմ որ կըսուի՛ թէ հասարակ
մարդիկ ամեննեին իրաւունք չունին Աստու-
ածոյ խօսքը քննելու , թէ թէ անոր իմաստներէն
իրենց դատողութիւն մը հանելու համար , հապա
եկեղեցին մեկնութեանը պէտք է նային , ու ա-
նոր ամէն սորվեցուցածը անորոշ հաւատքով մը
ընդունին : Իսյց Աստուածաշունը ասանկ վար-
դապետութիւն չպարունակիր : Եւ ասանկ վար-
դապետութիւն մը գիւղարութիւններով պա-
տած է , վասն զի նախ՝ Ասւրբ Գրոց կըհակառա-
կի : Հրաման եղած էր Հրէից Ասւրբ Գիրքը
կարդալ իրենց աղջոցը , և սորվեցընել զանոնք ա-
մէն ատեն և ամէն տեղ : Տես թէ Օքնն . կ . 7 : Եւ
աս հրամանին բովանդակութիւնը կրկնեց
գրկին մեր բաելով . “Գիրքերը քննեցէք . ին-
չու որ դուք անոնցմով կըսեպէք յաւիտենական
կեանքը ունենալ . և բուն անոնք են որ ինձի
համար կըվկային” : Հանէ . ե . 39 :

Եւ դարձեալ գիցուք թէ ես տղէտ մարդ մըն
եմ , միայն թէ հասարակ կարդալ մը գիտեմ , և
գուն Աստուածաշունը ձեռքէտ առնելով , ճըշ-
մարտութեան մէկնութիւնը ունենալու ու փըր-
կութեան ճամբուն առաջնորդուելու համար ե-
կեղեցին հարցունելու կըպատուիրես . բայց ա-
ռանց Աստուածաշունը ուր կրնամ գտնել ճըշ-
մարիտ եկեղեցին . առանց Աստուածաշունը ու-
րուն դատողութեանը կրնամ ապավինիլ որ ա-
ռանց սխալելու սորվեցընէ ինձի թէ որն է Գիր-
քիստոսի ճշմարիտ եկեղեցին : Քանզի յայտնա-
պէտ , եկեղեցին իրբու մեկնիչ ճշմարտութեան
ապավինելուս առաջ , պէտք է գիտնամ թէ որն է
ճշմարիտ եկեղեցին : Եւ նաև գիցուք թէ ա-
նանկ կարծիք մը ունենամ թէ քանի մը միջոց-
ներով կրնամ առանց Ասւրբ Գրոց օգնականու-
թեանը ճշմարիտ եկեղեցին որն ըլլալը որո-
շել , որ յայտնապէտ անկարելի բան է , բայց
տակաւին իմ գիւղարութիւններս գէթ քիչ մըն

ալ չեն լուծուիր, քանի լի ովկ կրնայ ցուցընել թէ ինչպէս կըմեկնէ եկեղեցին այս ինչ նիւթը՝ ուրուն վրայ որ տեղեկութիւն ունենալ կուզեր։ և որ գուցէ իմ փրկութիւնս ալ ճիշտ անոր վրայ կըկայանայ։ Օգոր օրինակ կուղեմ դիտնալ թէ ինչ ըսել ուղեց գրկիչն մեր՝ կիկոդեմոսին ըսելով։ “թէ որ մարդ մը նորէն չծնի, Կոտուծոյ թագաւորութիւնը չկրնար տեմել՛, և կուղեմ ալ իմանալ թէ արդեօք ինծի ալ վերաբերութիւն մը ունի՞ մի ան խօսքը, կուղեմ աս բանին վրայով եկեղեցին մեկնութիւնը դիտնամ։ Ովկ կրնայ տեղեկութիւն մը տալ ինծի թէ ինչպէս կըմեկնէ եկեղեցին։ Խորեօք վարդապետը բայց անիկայ միայն մէկ մարդ մըն է, ու եկեղեցին մէկնութեանը վրայով միայն իր կարծիքը կրնայ ցուցընել ինծի։ Ոչ ալ ժողովքները կրնան ապահովել զիս աս վախճանին վրայով, քանզի կը տեսնեմ որ անոնց մէկը միւսին հակառակ է, ուստի հարկաւ անոնք ալ ճշմարտութեան անսաւալ առաջնորդները չեն կրնար ըլլալ։ Ոչ ալ Սուրբ Վիկոքին մեկնութիւնը ունեցող գիրք մը կայ՝ որ Վրիստոսի բոլոր Եկեղեցին վճիռովը հաստատուած ըլլայ, որ անոր կարենամ երթաւ իրբեւ Սուրբ Վիկոքին մեկնութիւնը անսաւալ սորվեցունողի մը պէս։ Խւ թէ որ ըլլայ ալ ասանկ մէկ գիրք մը, բայց պարզ ու տգէտ մէկու մը Կոտուածաշունը հասկնալու որչափ գժուար կերեայ նէ, աս ալ անսանկ պիտի չերեա՞յ։ Խւ ուրիշ անսաւալ մեկնիչը մը պիտի չլարօտի՞մ որ մեկնէ ինծի ան զիրքին միտքը, ճիշտ ինտոր որ անկեց առաջ կարօտ եղայ մէկու մը որ Սուրբ Վիկոքին միտքը ինծի մեկնէ։ Խւ թէ որ մէկը ասոր հակառակ պատմաներ կըբերէ, անսանկ է նէ պէտք է հաւատոյ՝ թէ մարդոս Կոտուծոյ չկրցած քանիրը կրնայ ընել։ Վանզի աս կարծիքով մարդոս կրնայ Կոտուծոյ կրցածէն աւելի պարզ նորվեցնել ճշմարտութիւնը տգէտներուն, որ ասանկ ըսելը հայշցութիւն է։

Քայց թէ որ կըփափաքիս փրկութեան ճշմարիս ճամբան ճանչնալու, ոչ միայն Սուրբ Վիկոքը դուն քեզի կարդալու ես, հապա պարզապէս Սուրբ Հոգին տագութիւններուն պարտիս կարդալ զանիկայ։ Յակորս կըսէ, “թէ որ ձեղմէ մէկը իմաստութենէ պակասծ ըլլայ, մոռն ինդրէ Եկատուծմէ՝ որ ամենուն առատապէս կուտայ՝ ու չնախատեր, և պիտի արտի իրեն”։

Երդ՝ տգէտ մարդը որ կըկարդայ Կոտուածաշունը Հոգւոյն Սուրբ օգնութեամբը՝ ճշմարիսը խօսելով, առաւել աղէկ յաջողութիւններ, և պիտի արտի իրեն”։

քան թէ գիտունը որ յատուկ իր իմաստութեանը կապաւինի ։ Եկեղեցական պատմութիւնը բոլոր գարերու մէջ ասոր ասանկ ըլլալ կըվկայէ։ Եշխարհային՝ անձնասէր՝ ու փառամոլ եկեղեցականաց պէս սխալմունք կարելու վտանդին մէջ չեն ըլլար պարզամիտ ժողովուրդը որ ձեռքերնին Կոտուածաշունը ունին։ «Քանայի որ գարու մէջ մեծ հերետիկոս մը ելած է անսանկ մէկ ժողովուրդէ մը։ Խրաւ որ երբոր ժողովուրդը տղիտութեան մէջ պահուած ու արգիլուած է Սուրբ Վիկոքին մօսենալու որ է ճշմարտութեան աղբիրը և կանոնը, անսատենը դիւրին կըլլայ խաբեբայ մարդոց զանոնք սխալման տանիկը։ Խայց՝ տուր Կոտուածաշունը ժողովուրդին ձեռքը, սորվեցուր անոնց պարզապէս Սուրբ Հոգին ապահինելով կարդալ զանիկայ, և բաղգատել ամէն վարդապետութիւն ան Վիկոքին սորվեցուածին հետ ։ ասանկ ըսէ, և ահա այսպէս ժողովուրդը սխալմունք պահպանելու համար մարդոց բոլոր կրցածը ըրած կըլլաս :

Պաշտոնած ժառանգած :

Թէ շնամի մը քաղաք մը պաշարելն աւագ քիչ մը հետուեն անոր բոլըստիքը կը դաւնայ՝ որ նայի տեսնայ թէ որ կողմի պարագը խիստ տկար է՝ անիկայ վլցունելու, որը խիստ ցած է անոր վրայ ելլալու ։ որ կողմի խրամը՝ խիստ նեղ է՝ վրայէն կամուրջ ձգելու, որը խիստ ծանծաղ է՝ ու քով անցնելու ։ որ կողմը պէս Սատանան ալ մեր բոլըստիքը կըրգաւնայ՝ մեր հոգինելուն բոլըստիքը կալողութիւնները զննելով, թէ մեր արդեօք կրնայ խիստ յաջողութեամբ զնել իր փորձութիւնները ։ ինչպէս արդեօք մեր իմացումները դիւրաւ կաւրութիւն մոլըստիքիւններով, թէ մեր միտքերը՝ անհաստատութիւննով, թէ մեր կամքերը իմացութիւններով, թէ մեր կիրքերը անմուժկալութիւններով։

Չարի գէմ բարի հատուցանել, Կոտուածաշին է, բարի գէմ բարի հատուցանել, մարդկային է, չարի գէմ չարի հատուցանել, անտահային է, բարի գէմ չարի հատուցանել, զիւտակին է, յիւտակի գէմ չարի հատուցանել, զիւտակին է :

¹ Հենրէ։ ² Սուրբ։



Արտաբահու:

Այս թուչունը նօտարահաւ կոչուեցաւ, ինչու որ երկայն ու կարծր բքուկը որ ունի իր վղին վրայ, շոլանտացւոց միաքը ձգեց ան սովորութիւնը որ ունին իրենց նուարները, որոնք գիր գրելէն քիչ մը դաշը լու որ ըլլան՝ զբիջը ականջնուն ետին գլխարկին կանցունեն: Բնանինները շատ տարակոյս ունեցան աս տեսակ թուչուններուն վրայ. ու հիմա ևս գեռ միաբան չեն ինչ կարգի թուչուն կարծուելուն վրայով: Վանդի ոմանք իր երկայն ոտուրներուն նայելով ճախնային թուչուններուն կարգը կը զնեն. իսկ ուրիշները մասնաւորապէս ասոր առվելու եղանակը դիտելով գիշատող ու մասնութուններուն մընէ կրսին: Բայց Վատհէմ բնանիննը՝ անզդ կըհամարի գաւորկայ, և կրմէն կարծէ որ բազէ ըլլայ:

Աս թուչունը որ միայն շրուննդան Բարի Յուսոյ շրջականները կրտուուի, նշանաւոր է իր երկայն ոտուրներովը՝ որոնցմով ճախնային թուչուններուն կընմանի. իր կըտցովը՝ որ ուժեղ է յափշտակիչ թուչուններուն կրտցին պէս. իր յօնքերովը՝ որ կարգ մը սկ մաղեր են բթաչտափէն աւելի

երկայն. իր բբկովը՝ որ երկայն և կրկնապատիկ միետուրներէ կըբաղկանայ, որոնք գէպի արմատնին կարծր են և բարակ ու ծոծրակէն սկսեալ վղին կէսը կըհամնին. իր ցերնին մեծութեամբը՝ որ ինչուան աչուրներուն մօոր կըբացուի. մեր ջապէս իր հաստ և կարծ մատուրներովը, կուածայր և գրեթէ բութ եղանդներով:

Կօտարահաւը երեք ոտնաչափէն աւելի մեծ է. իր շարժուածքը՝ երբ որ նեղութիւն տուող մը ըըլլայ իրեն, կարծես թէ տարապայման ծանրութիւն մը կըցուցնէ: Վը լուխը, վեզը, կուրծքը և թեւերը գորշէ, բայց կապուտակի կըզարնէ. փորը և ոտուրները գեղեցիկ սե գոյն մը ունին, վղին տակի կողմէ քիչ մը սպիտակ է, ու կրտցին բուրատինը եղած լերկ մաշկը ոսկեգոյն է:

Կրուին պոչը բանի մը կարգ է, ու մէջ տեղի երկու վետուրը՝ անոնց քովը եղած միւս երկուքէն կրկնապատիկ երկայն ըլլալով, շատ անգամ գետինը կըդպչին, անանկ որ հասարակօրէն անոնց ծայրը մաշուած է: Իր վգին վրայի փետուրները՝ որ տեսակ մը բաշի կընմանին, ուզած աղինը

վեր կըտնկէ . արուինը աւելի երկայն է քան թէ էզինը . ու ասիկայ իր պոչին քիչ մը անհաւասար փետուրներովն ալ կըտար բերի միւսէն , նաև աւելի մոխրագոյն ըլլալովը :

Կօտարահաւը մեծ թշնամի է օձերուն . ու երբ որ օձ մը տեսնելու ըլլայ , նախ և առաջ իր թեւերալը կըծեծկուի անոր հետ ու այնքան կըզարնէ որ օձը կըոգնի . ապա անոր պոչէն խաճնելով խիստ կըբարձրացընէ օգոյն մէջը և վար կըձղէ . ասանկ կընէ շատ անգամ մինչեւ որ օձը սատկի : Այս թռչունին սողնոց դէմ ունեցած թըշնամութիւնը տեսնելով , հոդ տարին ումանք որ ասոր տեսակը շատցընեն Ո՞նոդդիքի մէջ , ուր տեղ յիրաւի մեծ օգուտ պիտի ընէ ան , կղզին չարաթոյն իմէրը սատկեցընելով , որոնք շատ վնասներ կըպատճառէն :

Կօտարահաւը թէ որ պզակի ձագ բըռնուի , զիւրաւ կընտանենայ , ու շատ աղէկ կըսոլիք ընտանի հաւերու հետ ապրելու , եթէ զգոյշ կենան անօթի չթողովն զինքը . վասն զի անօթութիւնէ ստիպուելուն վառեկները և բաղի ձագերը կուտէ : Ըէ որ վառեակ մը կամ մուկ մը սպաննելու ըլլայ , երբէք կըտցով չզարնէր անոր , այլ միայն ոտուրներովը . և սովորաբար երկորդ անգամ զարնելուն կըսպաննէ : Ողջ կենդանիները աւելի ախորդի են իրեն քան որչափ մեռածները , և ասով անգղներէն կըզատուի . նմանապէս միսը ձկէն աւելի կըսիրէ , ասով ալ ճախնային թռչուններէն կըտար բերի ,

Այս թռչունը թէ որ բռնուած ըլլայ , զրիթէ շարունակ կըբալէ . վասնորոյ երբեմն ալ Ասրւանդակ կըկոչուի :

Կօտարահաւերուն բոյնը կալի ձեռվէ , և արծուի բոյնին պէս տափարակ , ու բրդէր և փետուրներ լցուցած մէջը . նաև մէկ բոյնը շատ ասպիններ կըծառայէ միւնցին պցդ նօտարահաւերուն : Ասոնց ձագերը շատ ուշ կըսկաբն քալել , և ասոր փոխարէն՝ ելք որ կըմեծնան , խիստ արագութեամբ կըվաղին . ու թէ որ մէկը հանեն նուն իյնայ , շատ անգամ վաղելով կըփախ չին անկից առանց թռչելու :

Ո՞նրդուն ընդհանուր գէրութիւնը :

§ 5

Դիւրին է ինծի ամանկ մարդ մը երկային որ ձեռք կամ ոտք չունենայ . առանց գլխու ալ կընայի երկակային , թէ որ փորձը չորսվեցունէր ինծի թէ մարդու իր գլխովը կըխորհի : Ապա ուրիմն խորհին է մարդուս զյութիւնը կազմողը , ու առանց ասոր չեմք կընար զանիկայ երկակային : Խնչ ըան է ան որ մեր վայ զուարձութիւն կըդպայ . ձեռքն է մի , բազուկը , մարմինը թէ արիւնը : Խնչուած կիմանամք թէ պէտք է որ ասիկայ աննիթքան մը ըլլայ :

§ 6

Մարդս պինքան մեծ է , որ իր մեծութիւնը կերկանայ զինքը ողորմելի ճանչնալովն ալ : Ոէկ ծառ մը իր թշուառութիւնը չճանչնար : Ստոյդ է որ ողորմելի է ան որ զինքը այնպէս կըճանչնայ , բայց և մեծ է ան որ զիտէ թէ ողորմելի է : Ուրեմն աս ամէն թշուառութիւնները մարդուս մեծութիւնը կըհաստատէն . վասն զի ասոնք երկելի անծի մը իր ժառանգութենէն զըկուած թագաւորի մը թշուառութիւններ են :

§ 7

Մարդս կընմանի ջրային եղէզի մը , որ ամէն բանէն տկար է . բայց մէկ խոհուն եղէզ մըն է : Հարկ չէ որ բոլոր տիեզերքը զինուօրի զինքը ջախնախելու համար : Շուզի մը կամ ջուրի կաթիլ մը բաւական է զանիկայ մեսցունելու : Սակայն ախեզերքէն ալ ջախնախելու ըլլայ մարդ , այսու ամենայնիւ զինքը մերցընորէն աւելի անիւ է ան . ըստում զիտէ թէ կըմեսնի . իսկ տիեզերքը ընաւ չփիտուր թէ ինչ է ան զերագնցութիւնը որ ունի անկէց : Ապա մեր ամէն յարդը խորհելու վայ կըկայանայ . ասով միայն պարտիմք պատիւ ունենալ ոչ թէ տեղ բանէլին կամ դիմանալին : Աշխատինք ուրեմն աղէկ խորհելու , վասն զի ասիկայ է բարոյականին սկիզբը :

§ 8

Հաւասարապէս պախարակելի են անոնք որ մարդը կըդպին , անոնք որ կանգունեն , և անոնք որ կըգուարձացունեն . իսկ անոնք միայն հաճելի են որ ողբալալ կըփնտրուն :

Սայդիկեանները կը ասեն . Ասի՞ս քու ներսիդիդ , ինչու որ հօն պիտի գտնես քու հանդիսադ . բայց ասիկայ սուտ է : Ուրիշները կը ասեն . Քեզմէ դուրս ելիք ու դրսանալով երջանկութիւնը վնասը է . աս ալ սուտ է . վասն զի հիւանդութիւններ մեր վրայ կուգան : Խրջանկութիւնը ոչ մեր ներսն է . և ոչ դուրսը , այլ յլատուած և ՚ի մեր :

Բառապահ:

Եթե ուղիւն արդանալինելը ո՛րոնց համար էն :

Առոք բանը շուներուն մի տաք , և ձեր մարդարկութ խօսդրուն առջև մի ձգեք , որ ոտքերն առ տակը չկոխուածեն անհնդ , ու դառնան ձեզ զի փառատեն : Անդը . է . 6 :

Ըտեմարանիս 59 երարդ թուայն մէջ աս խօսքերուն վրայօք մեկնութիւն մը զրինք , ուր կը ատեսնուի թէ ֆրկիշն մեր հոսուեց կը սորվեցունէ ոչ թէ աւետարանին ճշմարտութիւնները պարատին քքարսորուիլ չարագործ հակառակուրդներուն , այլ թէ եկեղեցին սրբազն արտօնութիւնները տալ պէտքը չէ այնպիսի մարդոց որ աշխարհամէր՝ անդեղջ են և չողւով չնորոգուած :

Հիմա՝ կարդացողին ուշադրութիւնը կը դարձունեմք բանի մը ուրիշ վկայութիւններու , որոնք շահաներ և խորչը բառերուն աս մեր տուած մեկնութեանը միտքով գործած ուիլը կը հասաստեն :

Մէկը Յայտնութեան իր գլխոյն 15 համարն է , ուր կը կարգամիք սուրբ Վաղաքին վրայով այսպէս . «Բայց դուրս պիտի ելլեն շնացողները» ու կախարդական դեղատուողները և սպանութիւն ընողները ու կուապաշները» :

Ուրիշ մէկն ալ է Պէտք . ի . 22 համարն է . աշնոնց յարմար կուգոյ ան ճշմարիտ իմաստուն առակը . թէ «Շանը նորէն իւ փսխածին կը դառնայ , և լուացուած խողոցին մէջը կը թապլատըկի» : Ասիկայ վերաբերութիւն ունի Եւանք . իւլ . 11 համարնն : Աս երեք համարները աղջէկ կը բացայ յայտնեն մէկլմէկ և ընաբանը :

Թաղող կարգացողը յատիկաոլէս նայի ան վեցութեանը որ Պետրոսէն առած եմք , և բոլոր ան վլուխը թող անդամ մը կարդա :

*Է՞՞ Հայոցները բառը յուարէն բառպին և հայերէն գրաբառին մէջ «Հցաք» է . մայսն համբարդաշերուն համար աշխարհաբառին մէջ «Հայոցները» թարգմանուած է :

Կը տեսնէ որ 12 համարը վելաբերութիւն մը ունի ակոնէ . ի . 14 ին հետ , ուր կը առաջ թէ մարմնաւոր և չնորոգուած մարդը Աստուծոյ Հոգին բաները չընդունիր :

Դմանապէտ հիւալեալ համարներուն մէջ կը տեսնէ որ Պետրոս աւաքեալ կը սուորացէ կեղծաւոր հաւատացեալը որ ինքնինքը Քրիստոնեայ ձեացնելով Քրիստոսի եկեղեցին և ժողովրդին մէջ մտնելէն ետե , իր հաւատքը կուրանայ և ետ կը դառնայ : Աս տեսակ մարդոց համար է որ կը սէ , թէ յարմար կուգոյ ան ճշմարիտ իմաստուն առակը , և :

Ան մարդը որ վերատին ծննդեամբ նորոգուած չէ՝ դարձի չէ եկեր , ան մարդը որ աշխարհասէր է և հաւատք չընի , մի և նյիշ բան է թէ եկեղեցին մէջն ըլլայ թէ անկից դուրս մնայ : Բայց իր վիճակին մէջ տարբերութիւն կայ , զրօքինակ՝ երբոր եկեղեցին մէջ ըլլայ , կինայ շատ մեծ վնաս տալ Քրիստոսի պատիւը անարգելով , և իր ոչխարները խածնելով ու կեղեքելով . որ բոլոր աս բաները չեն պատահիր երբոր եկեղեցին աղատ կը պահչուի բոլոր անարժան անդամներէն , և կը կազմէ հոգեւոր թագաւորութիւնմը , Քրիստոս ունենալով իրենց մի միայն գլուխ , իր խօսքը իրենց մի միայն առաջնորդ , նաև իր Հոգին իրենց ամեն մէկուն սրտին մէջ :

Թաէ որ աղէկ ուտելու և խմելու համար եղած հոգողութեան տանեներորդ մասը իր ընտանիքին վրայ ունենար մէկը , վաղուց հետէ ամէն մարդ կատարեալ եղած էր :

Հարկաւոր է մարդուն որ միշտ իր կեանքէն նախապատին համարելու բան մը ունենայ , և թէ ոչ նոյն իսկ կեանքը առաջտկալի և ունայն բան մը կը թուի իրեն :

Թաէ որ քեզի անիրաւութիւն կը նեն չըլլայ որ վշտանաս , այլ միաթարուէ . ինչու որ ճշմարիտ թշուառութիւնը անիրաւութիւն ընելն է :

Գիտութիւն առանց հարստութեան , առանց հողաթափի ուրք մըն է . հարստութիւն առանց գիտութեան՝ հողաթափի մը առանց ուրքի :

Վաղէկ գիտցիր որ ամէն կեղծաւորութիւն յաշտին կը լլայ :